

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՈՐԵԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Նրկար կեանք մը չէ ձգած իւր ետեւը “Հանդէս” Աճարքեայ, ու — գեռ 25 տարեկան առցիք հասակի մէջ է ։ բայց ունի առջեւն ապագայ մը, որուն տարիներն անհամար են. կը մաղթենք այդ ընդարձակ ասպարէղն մէջ յամայր ամս . . .

Մաղթանք, բաղձանք յայտնելն եթէ հաճյական պարտքն է ամէն ազգասիրի եւ բանասիրի “Հանդէս” Աճարքեայ, ի նման ձեռնարկութեան մը, մի եւ նոյն ժամանակ պարոքն ըլլալու է խորհիւ այս միջններու վրայ, որոք յաջորդութիւն կրնան տալ ըդիր, երկար կեանք՝ ձեռնարկութեան:

Բնականարար Միաբանութիւնն իրեն պարտք կը ճանչնայ ապրեցնել իւր Ռւսութանաթերթն ցորչափ ժամանակ որ տաք է ազգասիրութիւնը իւր արեան երակներուն մէջ, ցորչափ դիտակից է իւր ուսումնական կոչման . . . Բայց այս պարտքը չի կրնար հաւասարութեան մէջ միւս աւելի ճնշող պարտքին իւր դոյութիւնն ապահովէլու հարկին հետօն:

Ռւսութանաթերթը 25 տարի անդագար նկատի առաւ Միաբանութեան նիւթականը, զրամական բիշ-դիշն, միշու նիւթական կորուստ պատճառելով :

Այս պարագան կրնայ թերեւս օր մը խզել Ռւսութանաթերթին արդիւնաւոր կենաց թելլ Դարմանը հարկ է խորհիլ այժմէն, եթէ կայ խոր համոզում անոր գցութեան անհրաժեշտ կարեւորութեան վրայ:

Եւ Միաբանութիւնն ի տես անոր 25 ամեայ գործունելութեան ուրախարար յորեւ լեանի՞ կ առաջարիէ Նոմբագրութեանս մասնաւոր խորհրդածութեան նիւթ ընել զայն:

“Հանդէս” ի նման մասնագիտական ակադեմական ձեռնարկութիւններ Եւրոպայի մէջ ունին իրենց թիկունք պետութիւններ, հասարակական հաստատութիւններ, չնայիր որ կան արդէն բազմաթիւ ընթերցողներ:

Իսկ “Հանդէս” Աճարքեայ, ու . . .

Ոչ միայն չունի համեմատարար բազմաթիւ ընթերցողներ, այլ եւ իւր սակաւաթիւ 300 բաժանորդներու հազիւ կէսն կը նպաստէ իրեն կանոնաւոր վճարմամբ:

Զենք ուզեր որոնել ասոր պատճառները, չենք ուզեր նորենացւոյ հետ մեղադրել ազգն իրեւ անընթերցասէր, ժողովուրդ, բայց հարկ է խոստովանիլ թէ կը պահի գեռ խոր գիտակցութիւն այսպիսի ձեռնարկութեան մը մեծ կարեւորութեան՝ ազգային պատմութեան, զրախանութեան բարգաւաճնան համար:

Միաբանութիւնն չէ ուզած երեք եւ պիտի չուզէ նաեւ այսուհեան շանիւ “Հանդէս” Աճարքեայ, բայց պիտի չուզէ միանգամայն տուժել՝ տարեկան ոչ նուռազքան 3000 ֆրանկ:

Այս բացին կարել է դարման տանիլ երկու ճանապարհով. նախ աշխատելով ձեռն ի ձեռն բազմացնել ընկերուներու նիւթ: Եւ երկրորդ՝ կամաց դլան հը:

Անհրաժեշտ է մանաւանդ կազմել զրամուղուստ մը ընդ միշա պատսպարած ըլլալու համար Ռւսութանաթերթը որ եւ իցէ վտանգի առջեւ:

Ասոր առաջին օրինակը կու ասյ Միաբանութիւնը՝ իւր արդէն աղքատին արկէն յատկացնելով ազգային-գրական այս ձեռնարկութեան 1000 ֆրանկ:

Այս նպատակին կը յատկացու նաեւ Մեծ. Պ. Ցովհ. Պաթանի 1000 կրներ բարեացակամ մնձացարերութիւնը խմբագրութեանս, որուն համար նաեւ հրապարական կը յայտնենք մեր անկեղծ չնորհակալութիւնքը:

Այս նախատեսվին պիտի յատկացուի նաեւ «Յուղբյան» դատ լավ:

Կը մնաց հայ զրասէր բարեկարաներու օժանդակել այս ձեռնարկութեան, նետել այս պիդին մէջ նաեւ իրենց բարեացակամ լումանեն, որոնց մասին ամէն անդամ հաշեւ պիտի տրուի «Հանդէս Ամսօրեայ», ի մէջ:

Այսաեւ թշը կու առնք մեզի «Յուղբյան», էջերէն (Էջ 63—64) յառաջ բերել գեր. չ. Մէնէվիշնակի հետեւեալ առղերը.

«Եթէ համոզուած ենք «Հանդէս Ամսօրեայ», հրատապակութեան կարեւորութեան վրայ, եթէ ինչպէս վերջն ասպիներու փոքրն ակաւ ցցյ տալ, օտարազգի պլովիւր ներ իրենց հայադիտական ու առ մնափրութեանց օրգան՝ պահանդէս Ամսօրեայ, ընտրելու մեր ջանքն յաջողի, և կ կնորսուական ժամանդրավայր մը լընել տալ յաջողինք հայ բանափական թերթը, կանգած չենք բըլու Հայութեան համար զրական կոթող մը: Եւրոպայի միջակինըրոնն ամէնն աւելի պատեհութեան ունինք այս զրական համագործակցութիւնը կատարեալ աւենելու: Բայց այս դրամակիլոյ էլ էարօտի, զրամագլուխ մը որ բառնէանիւրով պիտի սկի բարգուիլ եւ ինքնին յընթացս պիտի համարներու: Եւ մեծամեծ զրհողութիւններու ալ կորիք ըռնի այսպիսի զրամագլուխ մը. եթէ 3,500,000 հայութեան; 700 հոգի միայն 100 ֆրանքի լումայով մը նպաստէ այս զրական ֆոնդն, քանի մը տարու ան մէջ կունենանք բաղանցիւալ զրամագլուխ, որ իւր շահուն շահճն յընթացս ժամանակաց պիտի ածի եւ պիտի արձակի մեր ձեռքը մեր մտադրած կատարելութեան հասցնելու «Հանդէս Ամսօրեայն»:

Բայց բնական է թէ մեր բարեկամ զրասէրները պիտի գտնեն աւելի դիւրին եղանակ մը, այս զրամագլուխը հայդայթելու: Հայ Մէկնանանք բաղանցիւալ զրամագլուխ իւր, որ իւր շահուն շահճն յընթացս ժամանակաց պիտի ածի եւ պիտի արձակի մեր ձեռքը:

Իւր 25ամեայ յորելինանին առթիւ կը յորդորէ ուրեմն «Հանդէս Ամսօրեայ», ն իւր բարեկամներն, որ ոչ թէ իր ողորմութիւն, այլ հայութեան զրականութեան ու անուան կանգնուի այս կոթողն . . . : Յսոյ մեծ ունինք որ մեր հին եւ նոր զրակը բարեկամներն անխորարար, կը նետեն իրենց լուման այս համազգային գանձարանի, որ պիտի բայց միանքամայն սկիզ իւր նոր 25ամեայ կեանքն սկսելու: —

Դրամագլուխն յանախութիւնը պիտի ըլլայ նաեւ պայծառութիւնն առափայ «Հանդէս, ին: Կը բաղանցինք ոչ միայն այժմէան ծրագրով տեսնել ապագայ «Հանդէս, ն: այլ եւ աւելի ծաղկած, աւելի ընդարձակուած:

Կը բաղանցինք տեսնել ապագայ «Հանդէս, ն նաեւ պատերազմո՞ւ հայ աշխարհի, արևեստի, ազգագրական անսարհներով:

Կը բաղանցինք որ տար «Հանդէսն, իւր թու երուն հետ նաեւ ինքնակաց հատորներ՝ ուսումնական գրքերու, Ձեռագրաց ցուցակներու, փոխանակ այսպիմներով բեռնաւոր իւր էջերը:

Վերջապէս ըլլարի ի վիճակի «Հանդէսն, վարձատրութեամբ քաջալերել իւր աշխատակիցները:

Բաղձանքներ, պահանջքներ, զորոնք միայն ժախտի հողմանէ զրամագլուխով ապահովեալ լումրագրութիւն մը կրնայ արդիւնաւորել հայ ազգին համար:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ